

ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄՆԵՐՈՒ ՆՈՒ ՀԱԽԱՔԱԾՈՆ

ԹԱՆԳԱՐԱՆԵՆ ՆԵՐՈ

«Եղուարդ եւ Հէլէն Մարտիկեան Թանգարանի բացման առիթով, հոչակաւոր դրամագէտ Տիար Զարեհ Պտուկեան ունեցաւ գովելի գաղափարը նուիրելու նորահաստատ Թանգարանին հայկական դրամներու գեղեցիկ հաւաքածոյ մը»:

Ներկայ յօդուածով, յարգելի նուիրատուն հանգամանօրէն կը ներկայացնէ իր ընծայած հաւաքածոյին նկարագրականնը:

Թանգարանը յատուկ սրհ մը յարդարեց ներկայացնելու համար Թանգարանի այցելուներուն հայկական դրամները, յարմարագոյն դասաւորումով: Սրահին մէջ, զոր որոշեցնիր կոյել Տիար Զարեհ Պտուկեանի անունով, ներկայացուած են կիլիկեան թագաւորութեան դրամները, յատուկ դրամներու մէջ, իւրաքանչիւր դրամի երկու կողմերը ներկայացնող մեծացուած լուսանկարներով եւ Անգլիերէն բացատրութեամբ: Երկու երկար ցուցատախտակներով ներկայացուած են նաև բացատրութիւններ, իւրաքանչիւր թագաւորի պատմութեամբ եւ դրամներու նկարագրութեամբ: Խսկ վաղ շրջանի դրամները, ինչպէս Տիգրան Մեծի եւ Արտավազի դրամները, ներկայացուած են մեծ լուսանկարներով: Կը յուսանք թէ ապագային պիտի ունենանք նաև աւելի կատարեալ հաւաքածոյ մը, ուր պիտի երեւին Արտաշշեան Հարստութեան, Հռովմէական շրջանին եւ Բիւզանդական շրջանին Հայաստան տպուած դրամները, աւելի լման կերպով ներկայացնելու համար մեր պատմութեան ֆասորը:

«Եղուարդ եւ Հէլէն Մարտիկեան Թանգարանի Տեսչութիւնը իր գնահատանքն ու շնորհակալութիւնը կը յայտնէ ազնիւ բարերար Տիար Զարեհ Պտուկեանին, իր նախաձեռնութեան եւ իշխանական այս նուիրատուութեան համար:

Հայկական դրամները քիչ ուսումնասիրուած են անցեալին մէջ: Պատճառը այս է որ եւրոպացիք ծանօթ չէին հայերէն լեզուին ու նաև պէտք եղածին չափ նիւթ քոյութիւն չունէր դիտականներու ուշադրութիւնը գրաւելու համար:

Ճիշդ է որ Tristan⁽¹⁾ 1644ին հրատարակեց Հեթումի երկլեզուեան դրամը, բայց ոչ Du Cange⁽²⁾ 1668ին, ոչ Cuperi⁽³⁾

1693ին և ոչ ու La Croze⁽⁴⁾ 1739ին կրցան հայերէն գրութիւնը կարգալ: Հազիւ 1782ին Adler⁽⁵⁾ յաջողեցաւ հայերէն գրութիւնը կարգաւ հչղորէն: Հետաքրքրական է որ Ար. Փէթրոսպուրկի (Լինինկրտա), թանգարանը առաջին անգամ ըլլալով 1746ի հարակին մէջ⁽⁶⁾ յիշատակեց Լևոն Ա. ի և Հեթում-Զապէլի արծաթները, բայց առանց անսխալ կարգալու հայերէն գրութիւնը: Սակայն Ռուբրինեան դրամ-

(1) J. Tristan de Saint - Amant, Commentaires historiques etc., 3 vols., Paris, 1644.

(2) C. D. Seigneur Du Cange, Histoire de St. Louys, par le sire de Joinville, Paris, 1668.

(3) G. Cuperi, In Lactantium, de mortibus persecutorum notae, Ed. P. Bauldri, Trajecti ad R. 1693 (See Migne, Petrolögiae Cursus Completus, Series Prima, Paris, 1844, VII, p. 480).

(4) M. V. de La Croze, Histoire du Christianisme d'Ethiopie et d'Armenie, Haie, 1739.

(5) J. G. C. Adler, Museum Cuficum Borgianum Velitris, Romae, 1782. 1st part, pp. 61 - 62, 159. Nummus Arabico - Armenus, Pl. XII, C.

(6) Musei Imperialis Petropolitani, Vol. II (1745), p. 452.

ները սկսած էին ուշադրութիւն գրաւել և կարգ մը հայկական դրամներ կը տեսներին Pembroke և Montgomeryի⁽⁷⁾ 1746ին տպուած գրքին մէջ և 1762ին հրատարակուած Pellerinի⁽⁸⁾ դրամագիտական աշխատանքին մէջ:

Sestini⁽⁹⁾ առաջինը եղաւ որ 1789ին փորձեց դասաւորել կարգ մը հայկական դրամներ: Անոր գործը նույիրուած է Անգլիացի Lord Ainsleyի հաւաքածոյին և շատ հետաքրքրական է կարգալ դրութիւն մը տպուած 1827ին «Հայրապատում»ի մէջ⁽¹⁰⁾: Հոն կը պատմուի թէ ինչպէս Lord Ainsley այցելեց Հայր ինձիքեանին և օգնութիւն խնդրեց որ հայ գրերու տիպերը պատրաստուին Sestiniի գրքին համար: Այսպէս շատ հաւանական է որ Հայր ինձիքեան առաջին հայն էր որ ծառաթացաւ հայկական դրամներու:

1843ին Ալստրիացի Kraft⁽¹¹⁾ հրատարակեց ուսումնասիրութիւն մը նույիրեալ Ռուբինեան դրամներու և յիշատակեց աւելի քան 59 հատ դրամներ:

Վերջապէս Ֆրանսացի հայագէտ Victor Langlois ուսումնասիրեց հայկական դրամները և 1855ին հրատարակեց իր նշանաւոր "Numismatique de l'Armenie au Moyen Age"⁽¹²⁾ գիրքը: Այսպէսով աշխարհը ծանօթացաւ Ռուբինեան դրամներուն:

Langloisի գիրքը թերի էր և լեցուն սխալներով: Հայր Սիպիլեան էր որ հայ դրամագիտութիւնը դրաւ գիտական հաստատուն հիման վրայ, գրելով իր «Դասաւորութիւն Ռուբինեան Դրամոց» գիրքը

(7) T. Pembroke et Compte de Montgomery, *Numismatica antiqua in tres partes divisa*, London, 1746.

(8) J. Pellerin, *Lettre de l'Auteur des recueils de medailles de Rois, du Peuples et de Villes*, Paris, 1770.

(9) D. Sestini, *Lettore e Dissertazione Numismatica, etc.*, *Sopra dei Monete Armenie dei Principi Rupenensi*, Livorno, 1789. II, pp. 22-25, Pl. I, II.

(10) Խեճիքեան, Հ. Ղ., Պատասխան, Հատուցի, Վենետիկ, 1827, էջ 239-40 ժան.:

(11) A. Kraft, *Jahrbücher des Literatur*, Wien, 1843, CIII. Anzeige-Blatt der Wissenschaft und Kunst, CIII, pp. 1-29.

(12) V. Langlois, *Numismatique de l'Armenie au Moyen Age*, Paris, 1855.

1876ին: Տպագրութիւնը յիտաձգուեցաւ մինչև 1892, որոշ յաւելումներով Հայր Գալէմքեարեանի կողմէ⁽¹³⁾, Սիպիլեան կեանքը նույիրեց հայկական դրամներու հաւաքածուն և ուսումնասիրութեան, այսպէսով արժանանալով ոչ այ Դրամագիտութեան Հայրը ախտզոսուին:

Սիպիլեանի մահէն վերջ աասնեակ տարիներ հայ դրամագիտութիւնը շատ քիչ մշակուեցաւ, զոտ և հոն դրամագիտունը գրեցին զանազան յօդուածներ հայկական դրամներու մասին, Այսպէս, նշանաւոր Ֆրանսացի պատմագէտ Schlumberger գրեց Լեոն Ա. ի լատինատառն պիլոնի⁽¹⁴⁾ և նաև Լեոնի ոսկեգրամմի մասին⁽¹⁵⁾:

Հայր Ալիշան իր հոյսկապ Սիսուանի մէջ⁽¹⁶⁾ գրեց Ռուբինեան դրամներու մասին և առաջին անգամ ըլլալով նկարագրեց Ռուբինեան իշխաններու պղինձնները և կոստանդին Ա. ի սակեդրամմը:

Մատ յիսուն տարի անցաւ մինչև որ Բանմաշեան 1936ին ապագրեց իր «Հայկական Ընդհանուր Դրամագիտութիւն»⁽¹⁷⁾ գիրքը, Այս աշխատութիւնը նորութիւն մը մէջտեղ չըբրաւ, բայց առաջին անգամ ըլլալով հայ ժողովուրդին ներկայացուց ուսումնասիրութիւն մը, նույիրեալ պատմական Հայաստանի վերաբերեալ դրամներու:

Վերջին քսանընինք տարուան ընթացքին հայ դրամները հիմնապէս մշակուեցան թէ՝ հայ և թէ՝ տար դրամագէտներու կողմէ: Աւշացրութեան արժանի են Պ. Կարապետեանի, Խ. Մուշեղեանի, Օ. Աչքալեանի, Ա. Տօնապետեանի, Ա. Էպեկեանի, D. M. Metcalfի, D. Langի և հեղինակին ուսումնասիրութիւնները^{(18), (19)}:

(13) Հ. Ղ. Սիպիլեան, Պատասխան, 1892:

(14) G. Schlumberger, *Revue Archéologique*, 1875, pp. 345-349.


(15) G. Schlumberger, *Archives de l'Orient Latin*, 1881, pp. 675-678.

(16) Հ. Ղ. Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885:

(17) Կ. Թ. Բանմաշեան, Հայկական Ընդհանուր Դրամագիտութիւն, Վենետիկ, 1536:

(18) See Bibliography in «Coinage of Cilician Armenia», American Numismatic Society, Numismatic Notes and Monographs, No. 147, New York, 1962. Paul Z. Bedoukian.

(19) Paul Z. Bedoukian, *Coinage of Cilician Ar-*



Կարելոց նմուշներ՝ Զարեհ Պառիկեանի նկարագրած հաւաքածոյն

Հայ գրամագիտութիւնը գեռ կարօս է ուսումնասիրութեան, բայց ներկայիս ծանօթ և մտաշելի է ամբողջ աշխարհին:

ԵՐԱԽԱՂԵՄԻ ՊՑՈՒԿԵԱՆ ՀԱԽԱՔԱԾՈՅԻՆ ՑԱՆԿԻ

Խօխանական Դրամներ

Ռուբրինեան իշխաններու գրամմերը խիստ հազուագիւտ են: Ներկայիս հազիւերեսուն հատ ծանօթ են⁽²⁰⁾, որոնց կարեօր մասը կը պատկանի Լեռն Բ. իշխանին, որ գահ բարձրացաւ իրեւ Լեռն Ա. թագավոր:

Հաւաքածոն կը պարունակէ երկու իշխանական պղինձներ.

1. Կիլիկիոյ անձանօր իշխանի պլինճը: Պուլկեան քօրփուս թիւ *1.

A copper coin of an unknown prince. Bedoukian corpus No. 1.

2. Թորոս իշխանի պղինձը 1100-1123:

Պլ. թիւ *2a

Copper coin of prince Toros.

Bed. No. 2a

Լեռն Ա. քազաւորին դրամները

Լեռն թագավոր օծուեցաւ Յունուար 6, 1199ին Տարսոսի Մայր Տաճարին մէջ: Ան կանուխէն թագ ստացած էր Բիւլունդիոնի կայսրէն, և նաև աւելիք վերջ Հէնրիկոս Զ. Կայսրէն: Օծուեցաւ Ապիրատ կաթողիկոսին կողմէ որ թագը դրաւ Լեռնի գլխուն, իսկ թագաւորական գուազանը ստացաւ Գոպին ներկաւացուցիչ Քօնրոտ Արքեպիսկոպոսէն: Այսպէս հիմք գրուեցաւ թագաւորական հարստութիւնն դրուեցաւ թագաւորութեան իրաւունքը մը որ անեց գրեթէ երկու հարիւր տարի:

Լեռն թագաւորութեան իրաւունքը ստացաւ 1197ին Հ կորելի է որ այս առթիւ ինքզինքը թագաւոր կռչեց և կոխեց շատ գեղեցիկ մէկ առիւծով դրամներու ծանօթ մը⁽²¹⁾: Այս դրամները ծանօթ են շարք մը⁽²¹⁾:

menia, Revised Edition. Danbury, 1979. Bibliography, xxia - xxie.

(20) Տես Վերոյիշեալ հատուր, էջ 129 - 130:

(21) P. Z. Bedoukian, «The Double Tram Series of Levon I of Cilician Armenia», Numismatic Chronicle, Serie VII, Vol. XVI (1976), pp. 98 - 108, Pl. 18 - 25.

իր երկդրամներ, կէս երկդրամներ և քառորդ երկդրամներ: Առաջին երկուքը հազուագիւտ են, իսկ քառորդ դրամներէն միայն երեք հատ գոյութիւն ունի աշխարհի մէջ:

Այս դրամներու ա. կողմին (obverse) վրայ կը տեսնուի թագւորը, բազմած հանդիպահայեաց առիւծազորդ գտնին վրայ, թագուկիր և արքայական պատմուանով: Աջ ձևուքով բռնած է խաչ մը և ձախով շուշան մը:

Գրութիւնն է, ընդհանրապէս կրծատումներով՝ Լեռն ԹԱԴԱՀՈՐ ԱՄԵՆԱՅՑՆ ՀԱՅՈՒՅ:

Այս դրամներու պատկերատիպը կը նմանի Գերմանիոյ Հէնրիկոս Զ. Կայսրին դրամներուն (bracteate) և քանի որ Լեռն իր թագաւորութեան իրաւունքը ստացաւ Հէնրիկոսէն, հաւանական է որ ըլլալով անուանապէս անոր աւատառուն, Լեռն իր երախտագիտութիւնը յայտնեց, դնելով կայսեր դրամատիպը իր դրամներուն վրայ:

Դրամներուն բ. կողմին (reverse) վրայ կը տեսնուի առիւծը ձախ դարձած և աջ թագով բռնած խաչ մը: Գրութիւնն է, կրծատումներով՝ ԿԱՐՈՂՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ է, այսինքն կարողութեամբն Աստուծոյ է թագուոր:

Հաւաքածոն կը պարունակէ երեք երկդրամներ և հինգ հատ կէս-երկդրամներ, Պտուկեանի գրքի հետևեալ թիւերով: Աստղանիշ թիւերու պատկերը կը տեսնուի տախտակներուն մէջ: Բայրը պատկերները առնուած են հաւաքածոյին դրամներէն:


Երկդրամներ (Double trams).

Պլ. թիւ (Bed. No.) *14, 22, 23:

կէս-երկդրամներ (Half double-trams):

Պլ. թիւ (Bed. No.) *39v, 42, 43v, *44, 47:

Երբ Լեռն պաշտօնապէս թագաւոր օծուեցաւ 1199ին, ան հատունեց օծման դրամներու գեղեցիկ շարք մը: Այս դրամներուն ա. կողմին վրայ կը տեսնենք բրիսոս կանգնած և թագաւորը ծնրա-



Կուրելու նմուշներ՝ Զերեհ Պառկետնի նկարագրած հաւաքածոյն

գիր, գլուխը թագով և արքայական պատմութանով, Դաշտին մէջ, Թրիստոսի թագաւորին միջն կը տեսնուի երկինքն իշխող ճառագայթներ և կամ աղաւնի մը (Հոդին Սուրբ) և կամ աջ մը որ կ'երակարի դէպի թագաւորին թագը⁽²²⁾:

Գրութիւնն է, ընդհանուրապէս կրծտառամերով՝ Լեհին թԱԳԱՀՈՐ ՀԱՅՈՒՑ:

Օժման գրամմերու բ. կողմէին վրայ կը տեսնուի շատ եզակի պատճերատիպ մը — խաչ մը և երկու, կոնսակի կոնսակի կանգնած առիւծներ՝ որ իրարու կը նաւային (rampant regardant). Այս պատճերատիպը ժամանակակից ուրիշ գրամմերու վրայ չի տեսնուիր և կրնանք զայն նկատել իրը ինքնայտուկ հայ տուրքը դրամագիտական արուեստին (numismatic art):

Գրութիւնն է, կրծտառամերով՝

ԿԱՐՈՂՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՈՒԾՈՑ:

Հաւաքածոն հարուստ է այս հազուադիւս արծաթներով և կը պարաւնակէ 10 օրինակ. Ունի նաև օրինակ մը շատ հազուագիւտ մէկ առիւծով օժման գրամէն:

Օժման գրամմեր (Coronation trams).

Պա. թիւ *78, 93, 97, *97, 102, 102, 102, 110, 111, 118, 119:

Հաւաքածոն շատ ճոխ է Լեսնի հասարակ արծաթներով: Լեսնի սկզբնական շրջանի գրամմերը շատ գեղեցիկ են արուեստով: Վարչի շրջաններուն կոյսուած գրամմերը շինուած են քիչ խնամքով և ընդհանրապէս ցած արուեստով: Հաւաքանական է որ կոշտ արուեստով գրամմերը կոխուած են Լեսնի մահէն փերջ, 1217-1226 շրջանին, երբ գահը թափուր էր:

(Շարունակելի՝ 1)

(22) P. Z. Bedoukian, «A Large Hoard of Coronation Trams of Levon I», Handes Amsorya, XC (1976), pp. 409-440. Two plates (in English).

Սոկայն նկատելի է որ բոլոր գրամմերն ալ բարձրարակ արծաթով են և նոյն արժէքը ունէին շուկային մէջ:

Դրամմերու արգին ա. կողմը երկութամմերուն պէս է — թագաւորը գահին բազմուծ —, իսկ բ. կողմը ունի երկու առիւծներ, օժման գրամմերուն պէս:

Գրութիւնը նորէն ա. կողմը, կրծտառամմերով. Լեհին թԱԳԱՀՈՐ ՀԱՅՈՒՑ: բ. կողմը՝ ԿԱՐՈՂՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՈՒԾՈՑ է:

Հաւաքածոն կը պարունակէ 60 օրինակներ, ներկայացնելով զանազան ասրիներու գրամմերը:

Դրամմեր (Trams).

Պա. թիւ 123, *124, 126, 128, 128, 128, 130, 130, 132, 132, 156, 185, 190, *191, 198, 198, 218a, 222, 223, 226, *227, 233, 236, 236, 244, 244v, *259, 261, *278, 286, *288a, 291, 293, 293, 296, 303, 312, 312v, 312, 312, 312, 404v, 440, 445, 458, 459v, 525, 540, 541, 541, *541, 544, 547, *552, 552v, 570, *667:

Լեսն հատակնեց նաև կէս գրամմեր, որոնք հազուած կիւտ են: Հաւաքածոն ունի օրինակ մը կէս-գրամէն:

կէս-գրամ (Half tram). *74:

Լեսն հատակնեց նաև խոշոր պղինձներ, որոնք ծանօթ են իրը թանգ: Առոնց ա. կողմին վրայ կը տեսնուի թագաւորին առիւծնաման գլուխը. Թագավիր, իսկ բ. կողմին վրայ երկար խոչ մը՝ երկու աստղերով:

Ա. կողմին գրութիւնն է, տարիերութիւններով՝ Լեհին թԱԳԱՀՈՐ ՀԱՅՈՒՑ, իսկ բ. կողմը՝ Շինեալ ի ՔԱՂԱՔՆ ՍԻՒ. Հաւաքածոն կը պարունակէ 11 պղինձներ:

Պինձ թանգեր, Copper Tanks.

Պա. թիւ 701, 703, *704, *715, 716, 718, 719, 719, 731, 732, 763:

ԶԱՐԵՀ ՊՏՈՒԿԵԱՆ